

«ԱՅԻԱԿԱՆՆ ԵԿԵՊԵՑԻՆԵՐ»: Պատկերագիրք իրատարակուած իրամանաւ Վեհափառ Վազգեն Առաջին Եշմիածնայ Կարողիկոսին և իրատարակութիւն Կիւլպէնիեան Հիմնարկութեան: Լարակագիր, Խառածալ 262 էջ, Ակադամագրդ: Տօմագրութիւն Պալկարիա, ըստ Երեւայրի, 1970:

Գեղեցիկ այս հրատարակութեան լուսանկարիչները կը յիշուին Մովսէս Շլուկեան (Բուքարէսդ), Վաչէ Խաչատրեան (Երևան), Թորոս Խորխեան (Մոֆիս), որոնց մասսամբ գործակցած են Յակով Հեքիչեան և Անդրանիկ Քոչոչը (Երևան): Հատուրին սկիզբը կայ կարճ ներածութիւն մը Հայերէն, ուստի ներէն եւ անգլերէն, պատրաստուած ճարտարապետ Բաղդասար Արզումանեանէ:

Բնոտիր նկարներով, մաքուր տպագրութեամբ, լաւ պատկերագիրք մըն է ասիկա, որ պէտք է առ հասարակ հայ տուներէ ներս մուտք գործէ. նաև ընտիր կապանդի նուէր մը օտար բարեկամներու:

Նախադրութեան մէջ արագ ակնարկով մը կ'անցնի «Նախաքրիստոնէական շրջան»ի վրայէն: Պեղումները ցարդ չեն յայտնաբերած ապացոյց որ ստիպէր Բաղդասար Արզումանեանը յախուռն եւ անհիմն կերպով բանութիւն նախաքրիստոնէական շրջանին «Հայաստանը հին արեւելքի Հելլենիստական մշակոյթի զարգացնող օջախներից մէկն էր, ճարտարապետական արուեստի տեսակէտից (Էջ 11): Հայաստան եթէ այդպիսի «օջախ» մըն էր, զարմանալի է որ «բուհերիկ» չունէր: Հայաստանի մէջ Գառնիէն զատ իրապէս ընդունելի ուրիշ նմոյշ չենք գտներ: Արժանիր եւ Արտաշատ նման քան մը չեն տպացուցաներ, եւ մէկ Գառնիոն մը «զարուն չի զար»: Հայաստան կարիք չունէր օտար մշակոյթներու «օջախ» ըլլալու, երբ ուրարտական իր հայրենի հնադարեան եւ ճոխ ժառանգութիւնը ունէր, աւելի հին քան օտարներունը:

Արզումանեանը նախադրութեան մնացեալ մասը սեղմ եւ ամփոփի կը ներկայացնէ, ոչ մասնադիտին այլ մատչելի կերպով: Կը բաժնենք իր զնաշատանքը:

Էջ 41ով կը սկսի մեծադիր, դեղեցկատիոն, յաջող նկարներու շարքը: Հաւանաբար գեղարուեստական ըլլալու ձիգէն կան նկարներ որոնք ոչինչ կ'աւելցնեն աշխատութեան, ինչպէս օրինակ «Փառնի. խոյալ», որ լոյսի եւ ըստուերի անպէտ զանդուած մը կը ներկայացնէ: Նոյնը նաև «Անան. Խաչարի մանրամասն»:

Վերջացնելի առաջ առարկելի կը զանեմ իրանի Ս. Թաղէի եւ Դարաշամբի Ս. Ստեփաննոս նախավկայի վանքերուն տրուած կառուցման Ժի. զար թուականները:

Հատուրը կը փակեմ ընտիր գործ մը վայելած ըլլալու դոհունակութեամբ եւ կը մաղթեմ որ զեղեցիկը սիրող Հայեր ինքոյնքնուն չի զլանան այս հատուրին պատճառելիք վայելը:

Խրանի ՀԱՅԻԱԿԱՆՆ ՎԱՐԴՔԵՐԻ: Գրեց Լ. Գ. Մինասեան: Աւածալ. բդրակագիր, 152 էջ: Թիկիան, 1972:

Ակադամագրդ, 152 էջ: Թիկիան, 1972:

Մեղուաչան Լ. Մինասեան ամփոփի եւ տեղեկութիւններով բաւարրուող հատուր մըն է որ մեղի կութիւններու:

Արդարեւ այն մեծ Հետաքրքրութիւնը որ վերջին տառնամեսի մը տարիներու ընթացքին զարգացաւ Հայութեան եւ ի մասնաւորի Պարսկահայութեան Աստրապատականի նշանաւոր եւ տեսնելու արժանի այս վանքերուն մասնին, հրամայական կ'ընէր որ գոնէ նախնական ծանօթութիւններ ունենայինք անոնց մասին: Լ. Մինասուն այս կարեւոր պակասն է որ լու կերպով կը դուշացնէ:

Նույն կը խօսի Ս. Թաղէի վանքին մասին, որ ինքնաշարժի ճանապարհով 250 քիլոմետր հեռու է Թաւրիլու: Ս. Թաղէի վանքին ճանապարհը լու կամ անցանելի ըլլալով, ամէն տարի Պարսկահայերը ուխտի կ'երթան հոն, առաջնորդութեամբ Արտակ Արքեպոս. Մանուկեանի եւ այսպէսով վանքը լրբուած չէ եւ հարկ եղած ուշաղրութիւնը կը ստանայ հոգատար ձեռքերէ: Մինասուն ականատեսի աչքով կը նկարագրէ վանքին վիճակը, ինչպէս նույն չքնակայքը, կու տայ արձանագրութիւններ, յատակացիծ, նկարներ:

Եւսոյ մեզի կու տայ Մազգարթայ Ս. Ստեփաննոս նախաղլայի նըլկարագրութիւնը: Այս հնագարեան վանքը ներկայիս աւելի զժուարամատչելի է Ս. Թաղէի վանքին, սակայն ճանապարհ բացուելու վրայ է, որով կաերը պիտի բրայ ինքնաշարժով հասնի հոն: Այս առթիւ յիշեմ որ Մազգարթայի Ս. Ստեփաննոս վանքին մասին աւարտած եմ քննական ուսումնասիրութիւնն մը որ արամազրուած է «Հուր» պարրեկականի խմբագրութեան: Պիտի հրատարակուի Ժորէ Ասկաննեանի անգուղական լուսանկարներով, ի նպաստ վանքին:

Վերջապէս այս գործին երրորդ մասը նույիրուած է նոր Զուղայի Ս. Ամենափրկչի վանքին: Աշխատանքը ինամուի կատարուած է, նշելու ինչ ինչ հին սխայներ: Հակառակ «նկատուած» մրիսպակներու ցանկին, որ զբքին վերջը կը տրուի, դարձեալ պատահեր են մրիսպակներ (Էջ 52. «Կակուղիկէ» որբագրէ՝ «Կաթուղիկէ»):

Հասորը կը պարունակէ բազմաթիւ նկարներ, որոնց տպագրութիւնը լու կատարուած չէ եւ աղօտ են: Ասիկա անշուշտ բան մը չի նուազեցներ զործին արժէքին:

Մեծառէս զնահատելի կը դանենք Լ. Մինասունի այս օդոտակար հրամատակութիւնը, որ ինչպէս ըստինք անհրաժեշտ եւ ընտիր ծանօթութեանց հասոր մըն է Պարսկահայ Երեք վանքերուն մասին:

ՄԱՅՐ ՅՈՒՅԱԿ ԶԵՅԱԳՐԱՅ ԱՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՅ (Երևանդէմի): Հասոր Ե.: Կազմեց Նորայր Եսպո. Պողարիսն: Թղթակազմ, բառաձալ, Էջ 604: Երևանդէմ, 1971:

Շնորհիւ Կիւլունկեան Հիմնարկութեան մեկնասութեան, Երասուղիմի ձեռագրաց ճոխ հաւաքածոյին ստիլա հինգերրորդն է որ կ'ունենանք:

Ցուցակագրուած 335 ձեռագիրները այս հատորին կը պարունակէն 80ի մօտ Շաբականներ, 81 ժողովածուներ (կը պարունակէ միայն երեք Աւետարան): Կը պարունակէ նաև 85 մանրանկարներու արտահանութիւնները, որոնց մէջ սակայն մեր մանրանկարչութեան պատմութեան համար իրը կարեւոր հիւթ շատ քիչ բան կայ: Դարձեալ խոշոր թիւ մը կը կազմեն Ժի զարէն սկսեալ եւ վերջէն ձեռագիրները:

Տահեկան է թիւ 1533ը, որ զրուած է նոր Զուղա 1717ին: Աւսի Էջ 6, Ս. Պատարագի մանրանկարը՝ Յիսուս սկիհի մը մէջ կանդինած, որուն նման է որմանկար մը նոր Զուղայի Ս. Բեթղեհէմի խորանին աջ կողմի պահարա-

Նին վրայ զծուածը : Գրիչ եւ ծաղկող անձանեօթ , սակայն որոշ է որ ծաղկողը օպտուած է եւրոպական արուեստով պատկերներէ :

Թիւ 1620ը Շարական մըն է Սարդիս Պիծակէ ծաղկեալ և ոսկեալ եւ կ'երեւի իր մանրանկարներէն կողոպտուած : Այս հատորին մէջ չորս Պիծակւան ձեռագիրներ ցուցակագրուած են : Այսպէսով Սարդիս Պիծակի վրձինէն ձեռագիրներու համբանքը կ'աճի , կը շատնայ :

Ի՞նչպէս նախորդ հատորները, այս ալ խնամով տպագրուած է : Պողոբեան Սրբագրան խնամով կը պատրաստէ իր ցուցակը, որ այս հատորով կը հասնի մինչեւ Սաղէմի ձեռագրաց թիւ 1700 : Եռուոյ հրամարակ կ'եւլ նաև վեցերորդ հատորը, որուն տպագրութիւնը աւարտած էր արդէն իմ երուսաղէմի եղած առենս 1972 նոյեմբերի սկիզբը : Վեցերորդ հատորի երուսաղէմի ձեռագրաց ճոխ հաւաքածոյին կէսը ցուցակագրուած կ'ըլլայ :

Կորով եւ յաջողոթիւն ցուցակագրին եւ տպագրիչնեւ։ Շնորհակալութիւն իրենց, ինչպէս նաև մեկենաս Հաստատութեան։

3 . 4 B B P S t U n

